

ՅԱՓՇՏԱԿՈՒԹԻՒՆ ՄՏԱՅ

(Ի վկայութիւն Էրեւան)

Եւ լուսյ ճայն մեծ.

(Երեւան)

Առ ծովուն կայի միայն յաստեղազարդ իղիշերին
 Ի յերկինս չեն ամպոց նիշ, Ի ծովուն նաւը չերուին:
 Խորատունս այք իմ յորորտ տիեզերաց ըստ կէտ անհուն,
 Եւ անտարք եւ յերկնք եւ անդէն աւէք համայն
 Հարցանել ինչ թրէին անհաս մըտաց գողտրիկ Ի մայն
 Ըզհուրս երկնից, զայիս ծովուն:

Եւ աստեղք ոսկիածոյլ Յաւիտենին անհուն բանակ,
 Ի մայն բարձր եւ Ի խոնարհ զեղզեղելով բիւր Ի դաշնակ՝
 Ասէին՝ խոնարհելով զըլիսոցն հրեղէն թագ զեղապահծ.
 Եւ ավիք կապոյտ յերանդ, զորս ոչ կասեն ձեռք որերոյ՝
 Ասէին՝ հրպարտութեանցըն ցածուցեալ ըզզէզ փրկորոյ:

* Տէր է տա՛ Տէր եւ Աստուած *:

Թարգմ. Ի Գաղղիակածէ ՅՏԵՓԱՆՈՅ ՄԱՒԻԱՍԵԱՆՑ.

ՄՅՅՆԷԼՈՒԹԻՒՆ ԵՆՆՈՒԼԻ.

Մեծերակաց պատահեցայ, շատ հողերի թումեր տեսայ.
 Նորա շուրջն պտրտեցայ, մին շէնքի նշան չգտայ:
 Մի տեղ նստայ, հողաթումք էր, զմայլած աչքերս նայէր.
 Ալսէի շատ մորմոքներ, որ մեզմիկ ձայնով կկանչէր:
 Ընցորդ տեղս ի՞նչ որոնես, տպուշ ապուշ ընդէ՞ր նայես.
 Գիտեմ՝ միքտղ որ եկեր ես, դժբաղդ օրերս հարցանես:
 Թէ որ քանի ժամեր զոհես՝ իմ ցաւերին տեղեակ վնիս,
 Եւ անդի պէս միտքդ պահես՝ գնաս քո ազգայնոց պատմես:
 Թէ տեղեակ ես ձեր զրքերէն կամ թէ լսած հին ձերերէն.
 Որ ձեր հին անցք Մարաբասն դուրս բերեց իմ զրքատունէն:
 Ես եմ՝ նինուէն փլատակուած, առաջ էի շատ հռչակուած.
 Օւնազան ցեղք թագաւորաց ինձմէ էին առաջ եկած:
 Ունէի հարուստ շէնքեր և արքունի շատ պալատներ.
 Հիմայ ունիմ միայն բուեր, որք դարձել են բնակիչներ:
 Ի՞նչոր զիտունք գային առ իս, հաւանէին իմ հանձարիս.
 Չունէր պակաս կանօն կարգիս, միայն էի ի յԱսորիս: